

Ն Ե Բ Ք Ի Ն Լ Ա Խ Ի Բ Ե Բ

Վերջին ժամանակներս Ռուսիոյ կայսերութեան քաղաքական կարգադրութիւններուն մէջ զանազան նորմնոր փոփոխութեանց եւ կատարելագործութեանց առաջարկութիւններ կան, որովք աէրութեան զգուշաւոր եւ խոհական՝ բայց միանգամայն փութաջան եւ եռանդուն փափաքը կիմացուի՝ յառաջադիմութեան պատճառ լինելու իւր հպատակաց: Դատաստանական կարգերը, քաղաքական բարեկարգութիւնները, անցագրերու կանոնները, վաճառականութեան իրաւունքները, մաքսատանց, դործարանաց եւ արուեստաւորաց կարգերը, ամէնն ալ նորէն քննութեան տակ ձգուեր են, եւ շատը նոր սկզբանց վրայ պիտի հաստատուին:

Խրիմու Թաթարներուն մէկ մասին արեւելք երթարով՝ երկիրը նոր եկող բնակիչներու կարօտ մնաց, ուստի եւ տէրութիւնը հրաման հանեց որ դրսի երկիրներէ ուղղողը կարող լինի գալ բնակիլ կալուածատէր՝ այս-

ինքն հողի տէր (փոմեշչի) մարդկանց երկիրներուն վրայ: Այս բանիս համար տէրութեան դրած գլխաւոր կանոնները ասոնք են.

ա) Դրսէն եկողները Խրիմու մէջը տեղ գտնելու համար՝ կալուածատեարց հետ պիտի խօսին ազատորէն, ու նոցա հետ պիտի ընեն իրենց դաշնագրութիւնները:

բ) Կառավարութեան կողմանէ դրսեցիները ալ տեղացւոց պէս տէրութեան օրէնքներուն ու կառավարութեանը պիտի հնազանդին:

շ) Դրսէն եկող ու Ռուսաց հպատակ դրուողները իրենց գաւանանքը կրնան անփոփոխ պահել, եւ իրենք ու իրենց որդիքը ազատ կմնան զինուորագրութենէ:

դ) Տէրութեան տուրքերէն ազատ կմնան դրսեցիները մինչեւ տասը տարի՝ եթէ 1864-էն առաջ գան Խրիմ. իսկ անկէց եաքը եկողները հինգ տարի:

ԵՐԵԲ. ԱԱ.ՓՈՐԲ.,

Ա Ռ Ա Կ Ա Խ Ո Բ Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն .

Արարացիք կպատմեն թէ օր մը ներովթ Թագաւորը իւր երեք որդիքն առջեւը կանչեր եւ հրամայեր է ծառաներուն որ երեք հատ կնքած սափոր բերեն առջեւը, որոց մէկը ունի է եղեր, մէկը սաթէ (քէհրիպարէ) եւ միւսը կաւէ: Յետոյ քսեր է Թագաւորը մեծ որդույն թէ «Ասոնց որո՞ւն մէջն որ մեծագին գանձ կկարծես, ընտրէ, առ»: Նա ունի սափորը ընտրեր առեր է, որուն վրայ աշխարհակայութիւն գըրուած է եղեր, եւ բացեր տեսեր է որ մէջը լեցուն արիննէ:

Երկրորդ որդիքն սաթէ սափորը առեր է, վրան փառք բացեր տեսեր է որ աշխարհիս մէջ իրենց վրայ խօսել տուած անուանի մարդկանց ուսկրիներուն մոխրովը լեցուն է:

Իսկ երրորդը՝ մնացած կաւէ սափորը առեր է, եւ բացեր տեսեր է որ պարապ է. բայց բրուտը՝ անոր մէկ անկիանը

Աստուծոյ անունը գրած է եղեր:

Այս ասուն Թագաւորը հարցուցեր է պալատականացը թէ «Այս սափորներուն մէջ ամենէն ծանրը ո՞ն է»: Փառասէրք պատասխաներ են թէ ուսի սափորն է. քերթողը եւ աշխարհակալք՝ թէ սաթէ սափորն է, եւ իմաստունք՝ թէ պարապ սափորն է. վասն զի Աստուծոյ անուան մէկ գիրը բոլոր երկրիս հողագունտէն առելի ծանր է, քսեր են:

Այս աւանդութիւնը Պ. Լամարթին կիշատակէ իր Տաճկաց պատմութեանը առաջին հատորոյն մէջ, եւ «Մեք ալ, կըսէ, այն իմաստունոց կարծիքէն եմք. ամենէն մեծ գործքերն անգամ որչափ աստուածութեան մօտենան՝ այնչափ աւելի կմեծնան. եւ գերագոյն Պարգևատուն մեր գործոց, մեր ունայնութեան ու մեր վառաց փոշիները դատած ատենը իւր անունը պիտի փառաւորէ: